

Ա. Տ Ա Ր Ա Վ Ո Ւ Դ Ի Ն

Բարձերուն քեկնած, քենց ու տըռում,
Արտահամն անդուն
Կը մնար բանտուած օրերէ ի վեր
Վրանին ներթեւ,
Աչքն իր սեւեռուն ճամբուն ամայի,
Ուրկէ մեկնեցան Սառայի վեռով
Խմայիլ, Հազար,
Խղճի խայր, կորանի,
Կը նկնէին սիրսն իր:

Արտահամն անխօս,
Կը մնար բանտուած իր վրանին տակ,
Բայց միտքն իր ովկէան
Խոկումներու լոյծ,
Ալիբներու պէս իր բռւմբը բակած,
Մեծ անապատի աւազներն ի վար՝
Կ'անէր, կը մեծնար:

Եր ձագէն նեռու բաջունի նըման՝
Սիրսն իր արիւնոս, անյոյս կը նըչար.
Ո՛վ բաղցըր անդունդ մարզոց նոզիին,
Որ կը լեցուի լոկ
Զերմ արցունիներով...:

Ո. Ա Ր Ա Վ Ո Ւ Դ Ի Ն
Ո ն կ լ ա ւ ա զ ն ե ր ո ւ .
Հ ո ր ի զ ո ն ի ն դ է մ ե ր կ ի ն ի ն է ա ն հ ո ւ ն
Հ ա յ ե լ ի կ ա խ ա ր դ ,
Ու մ ի ջ ո ց ն ի վ ա ր խ ո ր տ ա կ ո ւ ա ծ ն ա ւ է
Ճ ա մ բ ո ր դ ն յ ո զ ն ա տ ա ն չ ,
Հ ո վ ե ր է ն ք ո ւ ո ղ
Ս ա լ ա ր դ ի ն ը մ ա ն :

Ո. Ա Ր Ա Վ Ո Ւ Դ Ի Ն
Լ ե ց ու ն ձ ա յ ն ե ր ո վ շ ա զ ա յ լ ե ր ո ւ ,
Բ ա ց ու ո ղ վ ի ն մ ի ն չ պ է ս
Ո ւ ն ե ր ո ւ ն ա ն ո ն ց՝
Ո ւ ն ի ն դ դ ե ր է կ ա յ ն ա ն բ ր ո ւ է ն
Ե ր ծ ո ց ը ի ն կ ա ն կ ա ն :

Մենան անհուն աչ արխինով լեցուն
Զիրենի հալածող,
Զէր շարժէր նոյնիսկ թեր քռչունին
Ամային վերև :

Բայց արդար է Տէր,
Ե՞րբ է մնացեր որբն առանց հացի,
Եւ քռչունն անբոյն,
Երբ խաղաղ աչքով նայեր են երկնի
Կապոյշին անհուն :

Հեռուն, տա նեռուն,
Հորիզոններու վարագոյրին դէմ,
Ովասիսն ահա, քարմ ու ծփացող
Լուսաս մը ինչպէս կապոյշներու ծոց:

Յոզնած էր Հազար ու մտամոլոր,
Գոզն անապատին այդ ախորական,
Իր բովեն տրում կ'երթար իսմայիլ,
Ծառէն անջատուած
Ուս մ'ինչպէս ցամաք:

— Ո՞ւր կ'երթանի այսպէս,
Ո՞ւր կը տանիս մեզ
Աղորմած Աստուած,
Հորիզոնին դէմ նակատագրին զոց,
Քալեր եմ Քեզի, կամֆիդ անայլայլ,
Տարիներ երկար,
Երբ չէր խսկ հընար ըստուերդ որուել
Գետերուն վրայ արցունիներուս մուր.
Եւ այժմ ինկած գիրկն աւազներուն
Եւ մեծ լրուրեան,
Քեզի կը յառին անզամ մը նորէն
Աչերըս անդունդ,
Փորուած վիշտերու
Սուր դանակներով,
Քեզ միայն ունիմ իբրեւ յոյս վերջին
Տէր նախախնամող
Եւ ամենատես :

Սյսպէս կը խոկար,
Վշարուած Հազար,
Մահուան նամբուն մէջ
Մահն ափափելէն:
Զէր մշածէր ան այեւս իր վաղուան,
Ծնած էր զերի, ապրած սարաբախ,
Ըսպասելով միւս արեւին լրման,
Որ չէր ըողացած իր նոզիին խոր
Մրցուններէն վեր:

Զէր ուզեր ապրիլ,
Երբ նովիլ մահուան կ'ոլորէր այսպէս
Անգուք, անտարքեր,
Հուրենին իր ջանին
Այլեւս նըւադ:
Վերջալոյսին դէմ կեանքին իր տրոս,
Կը ըողար սակայն մուն Խմայիլի
Օրերուն անուս,
Քաղցր, անդիմադիր:
Ամէն ինչ կօրսուած կը քուէր իրեն,
Անապատին մէջն այդ անմարդացն,
Աւազաբումբին՝ կ'ինառ խորտակուած,
Ինչպէս կը կըքի ծառն արմատախիլ
Հովերէն ուժգին,
Խմայիլ կուլար՝ փարած մօր կուրծին:
Ցեսոյ զրկախառն,
Ըսին իրարու մայր ու երեխան,
Մօս է մեր վախճանն,
Փառք տանի Ասուծոյ
Ու քող Ան ընէ դատաստանը մեր:

Չորցած էր արցունն անոնց բիբերուն,
Խմայիլ կոքնած մօր բազուկներուն
Կը մընար ըրւար,
Հօսէն անջատուած գառնուկի նըման:

Սառած կամար էր
Երկինն անայլայլ,
Աւազներուն դէմ:

Եղրշին մը զիրենից արքցուց յանկարծ
Թմբիրէն մահուան,
Երենց հովն ի վեր մուրին մէջ կարող
Շողի մը նըման,
Խաղաղ, ժրադաղէմ
Հրեսակը տեսն :

Կեանիքը պարզին է Ս.սուծոյ, Հազա՛ր,
Ովկիանն ի՞նչ կ'արժէ
Մօժիկը դրուած գուրին անսահման
Սիրոյն Ս.սուծոյ,
Մարդոց ոխին դէմ,
Արեւը ինչպէս ամպերուն վերեւ
Թեւն իր երկարող.
Եւ արեւն Ս.նոր բաղց է եւ առաս,
Վրան արդարին ու մեղաւորին,
Վրան մարդերու,
Ս.շխարհին բըսուառ :

Ովասիսն ահա նորիզնին դէմ,
Իբրև վերջակէտ բափառումին ձեր,
Ուր նոգեզուարը
Ծառ, ծաղիկ, կանաչ,
Արեւին ներեւն կը բանան ժըպիս,
Ուր նողն յոյզերով զիտէ սարսուալ,
Եւ ջուրեւն անուս նէֆեաքներ ունին
Երենց ըրբներուն,
Մինչ օդն առտուան զինի մը ինչպէս
Հոգին անուսող :

Հազար՝ արքցած երազէ մ'անհուն,
Ոչինչ կը տեսնէր
Եր ուրջն ու նեռուն,
Մեկնած էր հրեսակ,
Հորիզոնին դէմ ովասիսն աղուոր,
Ս.նոնց նայուածին՝
Կը բաղցրանար լուռ :

ԵՊ.ԻՎ.Ա.ՐԴ

ԽԱՆՈՒ. — Հայուած մը Եղիկարդի պատրաստաթեան մէջ եղող «Ա.Ա.ՐԱՐ» խորագրով հատուէն :